

ՀԱՐՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ Ա. ՍԿՐՈՒԴԻԹԵԱՆ ԵՒ ԴՐՈՇՄԻ ՄԱՍԻՆ

14) Եկեղեցւոյ հայրերը ինչպէ՞ս կը մեկնաբանեն Յիսուսի մկրտութեան դրուագը:

Հինգերորդ, երեսնամեայ կը մկրտուէր, քանզի ոչինչ զինք կը տագնապեցնէր շտապելու մկրտութեան, որովհետեւ ճիշդ ինքն էր չարչարանքներու տնօրինողը, ինչպէս ժամանակ... : Իսկ Տէրը գիտեր իր մահուան ստոյգ ժամանակը, այդ պատճառով ալ մնաց մինչեւ երեսուն տարեկան եւ յետոյ մկրտուեցաւ:

Վեցերորդ, Քրիստոս կը պատրաստւէր մկրտութենէն յետոյ օրէնքը լրացնել եւ կրկին լուծարել, ուստի սպասեց մինչեւ երեսուն տարեկան, որովհետեւ այդ տարիքին մեր բնութիւնը կարող է մեղքերու բոլոր գործերը կատարել:

Եօթերորդ, երեսնամեայ մկրտուելով ուզեց մեզի ցոյց տալ, որ ինչպէս երեսնամեան կատարեալ է տարիքով, այնպէս ալ վերստին ծնունդը մկրտութեամբ մարդուն կատարեալ կը դարձնէ տեսանելի հասակով...:

Ութերորդ, մինչեւ երեսուն տարեկան դառնալը յայտնապէս ցոյց չուրաւ, թէ ով էր ...: Արդ, այս մեծագոյն խորհուրդներուն պատճառով Քրիստոս կը մկրտուի երեսուն տարեկանին մեզի տալով սրբարար ջուրն ու կենդանարար հոգին. եւ որովհետեւ մարդը մարմին է եւ հոգի, աներկու տեսակ մաքրութիւն տուաւ՝ ջուրէն եւ հոգիէն, որպէսզի նորոգէ հոգին, որ Աստուծոյ պատկերն է եւ նմանութիւնը, իսկ ջուրը՝ Ս. հոգիի չնորհքով մարմինը մաքրէ մեղքերէն:

ԱՂԱՆԴԱՌԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՈՒ.ԵՐ

ԲԱՍԵԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՌՕՍ ՊԱՏԱՍԽԱՆԸ 10. ՊԱՏԱՍԽԱՆԻ ՕՐ ԵՒ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Սակայն Աստուածաշունչը կ'ըսէ. «Ինք [Աստուած] օր մը սահմանեց, որուն մէջ աշխարհս արդարութեամբ պիտի դատէ այն մարդուն [Քրիստոսի] ձեռքով՝ որ որոշեց» (Գործք. 17.31):

Աստուածաշունչը ո՛չ միայն կը խօսի «Օր»-ուան մը մասին, այլ նաև «ատեան»-ի մը մասին, որ հազար տարի չի յուշեր, այլ մի անգամ ընդմիշտ կատարուելիք դատաստանական պահմը, ինչպէս Քրիստոս ինք ալ ներկայացուց վերջին դատաստանի պահմը (տե՛ս Մտթ. 25.31-46): Պօղոս առաքեալ այսպէս կը գրէ. «Ամէնքս ալ Քրիստոսի ատեանին առջեւ պիտի ներկայանանք, որպէսզի ամէն մէկը իր մարմնովը ըրածներուն փոխարէնը առնէ՝ ի՞նչ որ գործեր է, թէ՛ բարի եւ թէ՛ չար» (Բ.Կոր. 5.10): Հմմտ. Մտթ. 5.22: Հոռմ. 14.10:


բ- կ'ըսեն՝ թէ Դատաստանի Օրը հաշուետուութիւն չկա'յ եւ պիտի չըլլայ: Բայց Քրիստոս կ'ըսէ. «Ձեզի կ'ըսեմ, թէ ամէն դատարկ խօսքի համար՝ որ մարդիկ կը խօսին, դատաստանի օրը հաշիւ պիտի տան» (Մտթ. 12.36):

Սիրելի ընթերցող, ԾՐԱԳ քերքը ամեն Կիրակի կը բաժնուի մեր ժողովուրդին, Եկեղեցիներու բանկալին մօս: Նաև՝ Facebook-ի վրայ փնտուել «Jerak կամ ՃՐԱԳ», ապա սեղմել «Like»ը, կարդալու կամ անդամագրուելու համար:

ՀԱՍՑԵ.

ՃՐԱԳ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ - ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ - Bourj-Hammoud,
P.O.Box 80810 -Tel/Fax:01-258300 - facebook.com/jerak.jrak ՃՐԱԳ քերք

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ



ԲՈՒ ԽՈՍՔԻ Խ ՈՅԵՐՈՒՄ ՏՐԱԳ Է ՈՒ Խ ԾԱՌԱՆԵՐՈՒՄ ԼՈՅ
(Ս. 119.105)

ԺԱ. ՏՄՐԻ

Կիրակի, 19 ՕԳՈՒՍՏՈՒ 2018

ԹԻՒ 33

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առ. 11.30-12.4: Չք. 2.10-13: Բ. Կր. 6.16-7.1

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԼԵՏԱՐԱՎԸ ԸՍ ԴՈՒԿԱՍՈՒ 1.39-56

Նոյն օրերուն, Մարիամ ճամբայ ելլելով՝ աճապարանքով գնաց Յուղայի լեռնային շրջանի քաղաքներէն մէկը: Հոն Զաքարիայի տունը մտնելով՝ Եղիսաբէթի ողջոյն տուաւ: Երբ Եղիսաբէթ Մարիամի ողջոյնը լսեց, իր որովայնին մէջ երեխան շարժեցաւ, եւ Եղիսաբէթ Սուրբ Հոգիով ներշնչուած՝ բարձրածայն ըսաւ. «Կիներուն մէջ օրինեալ ես դուն եւ օրինեալ է զաւակը որ կը կրես որովայնի մէջ: Ի՞նչ երջանկութիւն, որ Տիրոջ մայրը ինծի կ'այցելէ, որովհետեւ երբ ողջոյն լսեցի, երեխասս ուրախութեամբ շարժեցաւ որովայնիս մէջ: Երանի՝ քեզի որ հաւատացիր, որովհետեւ Աստուծու կողմէ քեզի ըսուածները պիտի կատարուին»:

Մարիամ ըսաւ. «Տէրը պիտի գովարանեմ. Սիս հոգիս կ'ուրախանայ Աստուծով, իմ Փրկիչովս, որովհետեւ ան տեսաւ իր աղախինին հեզութիւնը: Ասկէ ետք բոլոր սերունդները երանի պիտի տան ինծի, քանի հզօրն Աստուծ ինծի համար մեծամեծ գործեր կատարեց. սուրբ է անունը անոր: Բոլոր ժամանակներուն մէջ ողորմութեամբ ան կը նայի աստուծավախ մարրոց վրայ: Իր բազուկով ան զօրութիւն ցոյց տուաւ, ոչնչացուց հապատները՝ իրենց բոլոր խորհուրդներով: Գահազրկեց արքաները եւ բարձրացուց խոնարհները: Անօրինները բարիքներով լիացուց, մինչ հարուստները դատարկածներն արձակեց: Պաշտպան եղաւ իր ծառային՝ Իսրայէլի, հաւատարիս մնալով իր ողորմութեան, ինչպէս որ (խստացած եր մեր հայրերուն՝ Աբրահամի եւ անոր զաւակներուն):

(Մարիամ Եղիսաբէթի մօտ շուրջ երեք ամիս մնալէ ետք վերադարձաւ իր տունը):

ԱՌԱԿ ԳԼՈՒԽ Ե.

Որդեակ, պահէ՛ իմ թելադրութիւններս եւ պատուիրաններս հոգւոյդ մէջ դրոշմէ: Որդեակ, պատուէ՛ Տէրը եւ զօրացի՛ր. բացի Տիրոջմէ ոչ ոքէ երկիւղ ունեցիր:

Որդեակ, պահէ՛ իմ պատուիրաններս եւ դուն պիտի ապրիս. պահէ՛ թելադրութիւններս աչֆիդ բիբին պէս:

Զանոնիք մատներուդ կապէ եւ սրտիդ տախտակին վրայ արձանագրէ, ըսէ՛ իմաստութեան, որ քոյր դառնայ քեզի. ծանօթացի՛ր գիտութեան, որպէսզի անոնիք քեզ պահեն օտար եւ չար կնոշմէ, երբ ան իր խօսքերով կը փորձէ քեզ հրապուրել:

ՍՈՒՐԵՐ ԵՒ ՏՕՆԵՐ

Ա. ՅՈՎԱԿԻՄ ԵՒ ԱՆԱՅԻ

Յովակիմ եւ Աննա, պահծալի եւ գովելի, մարդացեալ հրեշտակներ են եւ պարծանք մաղկային ազգին: Աննին Աստուծոյ կողմէ ընտրուեցան ծնողքը ըլլալու Աստուածորդիին ծնողին, եւ իրական նախահայրը եւ նախամայրը տիեզերքի Փրկիչին:

Աստուած ուզեց, որ նախ Յովակիմ եւ Աննա անգաւակ մնան՝ որպեսզի ծերութեան եւ ամլութեան մէջ հրաշագործէ անոնց հրաշալի զաւակ մը՝ սահմանուած իր Միածինը ծնելու:

Յովակիմ եւ Աննա բարեպաշտ, հաւատացեալ եւ միշտ Աստուծոյ ապահնելով կ'աղօրէին: Օր մը աղօրքի տանն Աստուծոյ հրեշտակը երեւցաւ Աննային եւ ըսաւ. «Աննա՛, Աննա՛, Աստուած լսեց քու աղօրքդ, եւ ահա պիտի յդանաս եւ պիտի ծնանիս մանուկ մը, եւ անոր անունը պիտի տարածուի համայն երկրի վրայ»:

Աննա ըսաւ. «Կենդանի է իմ Տէր Աստուածս: Եթէ զաւակ մը ծնանիմ, զայն Աստուծոյ պիտի ընծայեմ Սամուելի մօր՝ Աննայի նման եւ իմ զաւակս ալ Աստուծոյ տանարին պաշտօնեայ պիտի ըլլայ իր կեանքի բոլոր օրերուն»:

Աստուծոյ հրեշտակը անոր ամուսինն էով ալ իշաւ եւ ըսաւ անոր. «Յովակիմ, Աստուած լսեց քու աղօրքդ: Գնա՛ տունդ: Քու կինդ Աննա պիտի յդանայ, եւ ձեզի եւ ամբողջ երկրին ցնութիւն պիտի ըլլայ»:

Երբ լրացան օրերը, շնորհանունն Աննա ծնաւ իր մանուկը՝ շնորհալի դուստրը եւ անունը կոչեց Մարիամ, որ կը նշանակէ բարձրութիւն, տիրութիւն, լուսապայծառ, աստղ ծովու, եւ այլն, որոնք լաւ կը յարմարին մեր տիրամօր: Երբ մանուկը երեք տարեկան եղաւ, Յովակիմ եւ Աննա առին Մարիամը եւ տարին Տիրոջ տանարը եւ ընծայեցին

Աստուծոյ ըստ իրենց ուխտին, եւ դրին զինք Աստուծոյ պաշտամունքին մէջ՝ ուրիշ կուսաններու հետ, որոնք կը բնակէին տանարի կուսաստանին մէջ ըստ աւանդութեան, Մանուէլի դուստրին՝ Աննա մարգարէի դաստիարակութեան տակ:

Բայց քանի որ կոյսին տարիքը բաւարար չէր ուրիշներու հետ բնակելու համար, քահանայապետը ծնողին ըսաւ, որ տանին տունը եւ անբութեամբ պահեն եւ երբ եօթը տարեկան ըլլայ՝ բերեն եւ դմեն նոյն կուսանցին մէջ: Եւ այնպէս ըրին:

Սյանուհետեւ Մարիամ որպէս հողեղէն Սերովը, եօթը տարի եւս ապրեցաւ կուսաններուն հետ եւ ապա, ըստ Աստուծոյ տնօրինութեան նշանուեցաւ Յովսէի արդարի հետ եւ տասնինգ տարեկանին ծնաւ անարատ կուսութեամբ աշխարհի Փրկիչը, Յիսուս՝ որդի Աստուծոյ:

Իսկ Աստուածածնի ծնողքը՝ Յովակիմ եւ Աննա, խոր ծերութեան մէջ կանչուեցան առ Աստուած:

Սովորական կարծիքը այն է, թէ Յովակիմ Աննային առաջ վախճանեցաւ, եւ Աննա արժանի եղաւ տեսնելու թոռը՝ Յիսուս Քրիստոսը աստուածորդին՝ մարմնապէս, եւ Փրկչի մանկութեան օրերուն վախճանեցաւ եւ թաղուեցաւ իր ամուսնին գերեզմանը՝ Գերսեմանիի ձորին մէջ:

Յովակիմ եւ Աննա յատուկ տօն ունին, որ այս տարի կը գուգաղիայի 21 օգոստոսին:

ՈՎ ՏԷՐ

ՈՎ Տէր կասկածէ զերծ վստահութիւն մը տուր ինծի, որպէսզի բնաւ կասկած յառաջ չզգայ ներսիդիս քեզի հանդէպ՝ երբ տառապանքի ու նեղութեան կրակներէն կանցին: Ուժեղ հաւանակ տուր ինծի, որպէսզի հաստատ մնամ կեանքի փոթորիկներուն դիմաց:

ՄԵՐ ՀԱՅՐԵՐՈՒՆ ԽՐԱՏՆԵՐԸ

ԽԱՊԱՌՈՒԹԵԱՄԲ ԱՊՐԻԼ

Որքան կարելի է ձեզի, ամէն մարդոց
հետ խաղաղութիւն ունեցեք:
(Հովմ. 12.18):

Մարդ մը, որ հարցեր կ'ունենար իր դրացին հետ ջանաց խաղաղութեամբ լուծել կարգ մը հարցերը: Համոզուելով, որ կարելի պիտի ըլլար սիրով վերջ տալ ծագած դժուարութեանց, ան դիմեց օրէնքին: Բացասրելու համար իր տեսակէտը, ան ըսաւ. «Լուրջ ջանք ըրի գործադրելու առաքեալին պատուէրը՝ խաղաղութիւն ունենալու մարդոց հետ, բայց անօգուտ: Շնորհակալ են Աստուծոյս անոր համար՝ որ ան չէ ըսած թէ խաղաղութեամբ պէտք է ապրիլ բոլոր մարդոց հետ կեանքի բոլոր պարագաներուն տակ: Աստուած այդպէս չ'ըսեր որպիկետե գիտէ, թէ կարգ մը մարդոց հետ խաղաղութեամբ ապրիլ կարելի չէ»:

Նժրախտաքար շատեր իրենց կարելին ի գործ չեն դներ խաղաղութեամբ ապրելու համար: Տղայ մը հարցուց իր հօրը, թէ ինչպէ՞ս կը սկսին պատերազմները եւ հայրը այսպէս պատասխանեց. «Առաջին աշխարհամարտը սկսաւ երբ Գերմանիա գրաւեց Պելճիքան»: Ճիշդ այդ պահուն մայրը միջամտեց եւ ըսաւ. «Հաճիս ճշմարտութիւնը յայտնէ: Պատերազմը սկսաւ մարդու մը սպանութեան պատճառով»: Ամուսինը բարկացաւ եւ պոռաց. «Ո՞վ կը պատասխանէ տղուն հարցումին. լո՞ւն թէ ես»: Կինն ալ բարկացաւ եւ դրուը ուժգին զարնելով դրուս ելաւ: Տղան ըսաւ. «Հայր, հիմա գիտեմ, թէ պատերազմները ինչպէ՞ս կը սկսին»:

Արդեօք դրուն բարկութեա՞մբ կը հակադրես, թէ մշակած ես խաղաղութեամբ ապրելու ստվորութիւնը: Յիսուս աղօրեց իր թշնամիներուն համար: Դուն ալ կ'աղօրէ՞ս: Փորձենք խաղաղութեամբ ապրիլ բոլորին հետ:

ՀՈԳԵԽՈՐ ԽՈՐՀՐԴԱՑՈՒ

ԵԹԵ ՄԵՐ ՉՈՒՆԻՄ ՌԶԻՆՉՈՎ ԿՈԳՏՈՒԻՄ

«Եթէ սէր չունիմ ռզինչով կ'օգտըւիմ» (Ա.Կր. 13.3): Ինչպէս փեթակը առանց մեղրի ոչինչ կ'արժէ, այնպէս ալ մեր կողմէ առանց սիրոյ կատարուած որեւէ գործ՝ արժէք չունի: Ինչպէս բոյրն է, որ արժէք կու տայ վարդին, այնպէս ալ սէրն է, որ կ'արժեւորէ գործը: Սէրը անոյշ բոյրն է գործի մը: Արարք մը որուն չ'ընկերանար սէրը, կը նմանի ամպի որոտումին որուն չ'ընկերանար անձրեւը: Մարդը կրնայ տալ իր թշնամիին առանց զայն սիրելու, բայց չի կրնար սիրել զայն՝ առանց տալու անորը: Սէրը կու տայ, կը բաշխէ, կը զոհէ, եւ ի հարկին, կը տրուի, կը բաշխուի, կը զոհուի, ինչպէս էր պարագան Տէր Յիսուսի: Սէրէ պարպուած գործի մը մէջ մեր փառքն է որ կը հանգչի, իսկ սիրով կատարուած գործին մէջ՝ Աստուծոյ փառքն է որ կ'արտացոլայ:

Ա.ԱՍՈՒԱԾԱԾՈՒՆՁԲ

ԵՐԲ ԱԼԵԽԱՐԱՆԸ Կը ԿԱՐԴԱՍ, ՀԱՃՈՂՔ ՈՒ ՀՐՃՈՒԱՆՔ ՄԻ ՓՆՏՈՒԵՐ, ՈՉ ԱԼ ՓԱՅՐՈՒՆ ՄԻՄՔԵՐԵՐ, ԱՋ Աշխատէ տեսնել անմեղունակօրէն սուրբ ճշմարտութիւնը: Մի՛ բաւարարուէիր Ալեխարանի անպատուղ ընթերցանութեամբ, այլ՝ ջանա՛ կատարել անոր պատուիրանները: Ալեխարանը կարդայ գործերով: Անիկա կեանքի գիրքն է, եւ պէտք է կեանքով կարդալ զայն (իգնատիոս Բրեենչանինով):

Ինչպէս, որ աստղերու փայլվող բոյրքն է, որ կը լուսաւորէ երկինքը, այդպէս ալ, ճրագի նման մեր ներսին դրուած աստուածային խօսքերու ճշմարտութիւնն է, որ կը լուսաւորէ մարդուն հոգին: (Նեղոս Մինայեցի):